

ԿՐՈՆԱԿԱՆ

ԱՐԵԱՆ ՓՐԿԱԳԻՆԸ

... Եւ ենդեք գարիւնք ի փրկութիւն տիեզերաց ...

ՏԱՐԱԿԱՆ

Այս բառերով կը փառազգէ Սրբազան համերիսաւորութեամբ կը կատարէ Շարականապիրը արիւնազանդ խորհուրդը Խաչին որ, տիեզերքի՝ այսինքն՝ բովանդակ մարդկութեան բարոյական և Հոգեկան կեանքի փրկութեան զօրեղ ապաէնը եղած է զարերու երկայնքին անարդարութեան, առաջապանքներու, շարչարանքներու և գեղարաններու զիմաց բոլոր այն հաւատաւոր հոդիներուն որոնք հաւատացած են ու կը հաւատան դեռ այդ Սուրբ Արքան Հեղումին՝ արժէք և իմաստ տալու փրկարգութեան խորհուրդին ասդիմ մահուան և անդիմ յափանական կեանքի իրականութեան։ Արիւնով զնուած է քրիստոնեայ մարդկութեան կեանքը և արիւնով փրկուած է ան մեղքի կասպանքներէն։ Արիւնը կեանքն իսկ է և առանց արեան կեանքը գատարկութիւն է լոկ, կեանք ունենալու և առաւել կեանք ունենալու ճշմարտութիւնը արեան այդ Հեղումով պայմանաւոր է անհուսափելիորէն։ Եւ իթէ արիւն է կեանքին կենաւալչը, ուրեմն, քրիստոնեայ ժողովուրդները սեւեռարիր պարտին կրկէ իրենց Հոգիին խորը Խաչին վրայ Հեղուած սուրբ արեան՝ մեղքն ու ժաշը Խաչփայտին վրայ բեւեռած Աստուածորդույն ճնուքերուն նորոգելու և արժեւորելու համար արժէքն ու իմաստը իրաւ կեանքն ու յափանականութեան։

Մեր Ս. Եկեղեցւոյ մէջ, Խաչի տօները ոչ միայն կը յաղթերգեն Խաչեցալին քաջութիւնը և փառքը, այլև անմեկնելի կերպով կը պատկերացնեն կարծես մեր ժողովուրդին ճակատագրին խաչը, և Ան այնքան

փառայեղ հանդիսաւորութեամբ կը կատարէ Խաչի տօնակատարութիւնը և հայ Շարականապիր Հայրապետութիւնը այնքան զեղահիւս, այնքան սրտայոյլ և այնքան Հոգեզրաւ բանաստեղծական ապրութերով յօրինած հնազնոնք որ ոչ միայն հաւատաւոր Հոգիներ այլև անհաւատ կարծուած մարդիկ, երբ կ'եղանակաւորութիւն ու կերպութիւն կը տպաւորուին մեծապէս անոնցմէ, եկեղեցւոյ մէջ։

Մեր Տիրոջ Խաչին արեան Հեղումը ոչ միայն փրկագինը եղած է մեր ժողովուրդին այլև մեր եռամեծ նախնիքները այնքան հանգիտութիւն տեսած են Խաչին խորհուրդին և քրիստոնէական կեանքին մէջ, և զայն Զէնն ու ապաէն, զօրութիւն և քարւիւն տեսած են Խաչի խորհուրդին մէջ, և տառապագին կեանքը, աւերն ու արիւնը, կարծես թէ իրենց քրիստոնէական զաղափարին Հետ շաղախուած, սերտ սիրով, անվկանդ հաւատքով և քաջութեամբ դիմակալած են չարի բոլոր մեքենայութիւնները և Համբերութեամբ տարած տառապանքի սաստկութիւնները, ու այդ ամուր և անմեռ հաւատքը նախնեաց դարձած է այն անմեկնիլի քաջութիւնը հաւատքին որ մեր ժողովուրդը՝ իր ճակատագրի դժիմմ, արիւնի ու աւերի, ջարդերու ու զայոթերու ու մահաւանդ իր արիւնու մարտիրոսագրութեան կածանաւոր ճամբաններու վրայ միշտ տեսած է հրաշալի երեւումը Ս. Խաչին որ իրեւունիքն կարդիչն առաջնորդած զայն, արհաւորքի ու գերութեան իր անպատճելի ճակատագրի ուղիներուն կրայ։

Ու այսօր, Զատիկիր Հինգերորդ կիրակին որ նույիրուած է Խաչի երեւան Հրաշալի դէպքին, ծագում առած երուսաղէմի Եկեղեցին, Պողոսորդ դարու առաջին քառոր-

ՄԱՆՈՒԹ. — Քարոզ խօսուած 23 Մայիս 1965. Երեւան Ս. Խաչի տօնին առիրով և ճայինափուած Ամերամի և Երևանական Հաշիմական Բատիօկայանեան:

դին, որուն ակնանտես եղած է Ս. Կիւրեղ Հայրապետը և Երրուսաղմէի բովանդակ ժողովուրդը, այդ Խաչանման լրտեղին երեւոյթը որ Գողգոթայի վրայ կը պարզուի ժամերով ու պատմական արք դրուսդր մասնաւոր նամակով մը կը պատմադրէ՝ Կոստանդ Բ. Թաղաւորին զան հաւատքի ու քրիստոնէական ճշմարտութեան մէջ ամրապնդելու համար։ Ու այդ թուղթը թարգմանուած է և կը կարդացուի Անդաստանի առնեն։

Ս. Խաչի այս հրաշալի երեւումը առիթ է անշուշտ, որ, մենք ալ անդրազառանք այն բազմաթիւ Խաչի Հրեղէն սիհներու երեւումներուն որոնք մեր ժողովուրդի ճակատագրի ճամբաններու վրայ առաջնորդ աստղը եղան մեր տառապանքի ու չարչարանքի օրերուն։ Զարշարանքներու ու գելարաններու և խորհրդապնդերու սարսափին մայլը յաճախ մթագնած է մեր ժողովուրդի հոգիկան փառելը, բայց, մթին զնաւաններին, հրաշափառպահու աղաւուած են և մեր հաւատքին հայրը, «Աղուատուն հոգւոց մերց», Ս. Գրիգոր անմահութեան և Խաչի խորհրդին սեւնարիթ և սպառապինուած Աստուածորդույն արեան Ս. Հեղումով, կելլէ վիրապէն ու Արքան ու Արքայազունունը, բանակն ու Հայ ժողովուրդը ամրող կը դարձնէ քրիստոնէական հաւատքին ու լոյսին, պետականօրէն Արեւելքի մէջ կազմելով առաջին քրիստոնէայ թագաւորութիւնը և ազգը։ Այսուհետեւ, Ս. Խաչուկ և Ս. Միսրոպ, եռամեծ մեր նախնիքը+ անդուլ և անդագրում ճիգերով ամրող Աստուածաշունչը, զիրի գիւտէն վերջ, կը թարգմանեն սկզբէնիկ մեր լեզուին որպէսզի Հայ ժողովուրդը հազորաւուի Աստուածային ճշմարտութեան և կենաքի Աստուածային պատգամներուն իր «Մեծառաջնշալութիւնի առնմիկ բարբառով»։

Մեծահաւատ և երախտաշատ մեր համարեղ հայրապետներն ու վարդապետները, Ս. Խաչը ունէին իրեն պարձանքի, պատուի ու փառքի նշան և անոնք խաչուած էին աշխարհին և աշխարհին համար, Պօլոս մեծ առաջալին նման։ Ու Խաչի պարձանքի ու պաշտելութեան այդ ոգին չէ որ այսօր, Յիսուն տարիներ վերջ, շեղասպանութեան անմարդկային ծրագիրէն վերջ, սակաւին

դոյուրիխն ունի մեր մայրենի հողը և ուր մեր ժողովուրդի հանճարեղ ու համաշխարհին համբաւին տիրացած մեր աղութական ու ստեղծագործ ժողովուրդի վուսեներոր փառքով ու պատուով կը փայլին և կը վերացնեն մեր հայրենի տունը՝ արուեստի ու գեղարուեստի, ճարտարապետութեան և ճարտարարուեստի հրաշալիքներով։ Ու միթէ նոյն ճիզն ու ջանքը և իմաստաւթիւնը չէ Հայ ժողովուրդին՝ որ արեւան ճապաղիչներով սոսոգուած արեւելքի անապատներուն մէջ, իրեւեւ Հայ սփյուռք, կը կերտէ իր ապագան՝ պահելով իր մեծասաքնչ լեզուն, ազգային գոյութիւնը և փրկութեան լասար եղող Հայաստանեայ Ս. Եկեղեցին, պայծառ ու անազու, ու ի հեծուկս, իր թշնամին շեղասպանութեան ունրային մեցնայութեան, կ'արժանանաբ այսրուան ժարգասէր ու հրբերենկալ ժողովուրդներու գնաւատանքին և հաւատարմական զգացումներուն իր մեռներէցներու, աշխատասիրութեան ու իմաստութեան համար, իր ապագան կերտելու և հիւրընկալ ժողովուրդներու բարիքին ստատարած ըլլալու նիւթական ու բարոյական օժանդակութեամբ։

Հասա մը մեծ ազգեր և պետութիւններ հիտախաղաղ զարգած են այսօր, գոյութիւն ունենալիք աշխարհի վրայ, կայ սահայն ցեղ մը և թերեւ, բարձրագոյն արդարութեան դատավճիռով, ուազմական իր դիրքին և մեծ ազգերու իրերամարտ դիւնատիտական մեջնայութեան աննպաստ զանաւորումով օր մը, դադրի ու տարտղնի իշ բնագդային վայրագութեան, մեղկութեան և անատակութեան ապարժանիքներու հետեւանքով, և սակայն, պիտի ազգի ու կոյսանելի յաւերժուքն Հայ ժողովուրդը լուսաւոր և մոալլ երկինքներու ներքեւ իսկ առապանքի ու չարչարանքներու, մարտիրոսագրութեան և համաժանքներու և հեծուկս, քանի որ ունի անմեռ ու անմահ հաւատքը իր պապերուն և Խաչի խորհութեալին՝ Հեղուած ամեկերքի մարդկութեան և իր փրկութեան համար։

ՀԱՅՐԻԿ ԱՐՔԵՂՈՒ.